



**ԲԵՐՈՑԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏԳԻՏԱԿԱՆ**

**ԺԳ. ՅԱՐԻ 1899**

Տարեկան 10 ֆր. ոսկի — 4 դր.:  
 Հեքսամեսոս՝ 6 ֆր. ոսկի — 2 դր. 50 կ.:  
 Մեկ թիւ Կարժե 1 ֆր. — 50 կ.:

**ԹԻԻ 12, ԳԵՃԵՍԵՐԵՐ**

**ՈՐՍՈՐԲ ԵՅԵԱՆ**  
 —  
**ՀՆԱՌՈՍԱԿԱՆ**

**ՀԵՐՈՑԱԿԱՆ ՀՈՍՈՒՄՆԱԿԱՆ ՈՒՍՍՈՐԵՆԱԿԱՆ ՄԵՀԵՆԵՆԵՐԻ ՍԳՈՒՆԳԵԳՈՍԵՆ ԵՒ Մ. ԽԱՐԵՆՍՏԻՈՑ ՀՈՍԵՄՈՑ**  
 ՔՆՆԱՍԱՅԱՆ ՈՍՈՒՄՆԱՍՏՐՈՒԹՅՈՒՆ Ա. ԿԱՐՅՆՆՐԻ:  
 (Հ-ր-ո-ւ-|-|-|-|- Գ-ր-Լ.)



**ԲԻԹԵ աւելորդ և մտադիր ընել որ այս ստեղծուն աշունները նոյն են անոնց հետ, զոր տեսանք երբ Մովսիս խորենացայ նոյն ստեղծը վերը յառաջ բերինք:**

Միայն դից անունները տարբեր են. հոն՝ ուր Ագաթանգեղոս դից հոյ անունները կը յիշէ, Մ. խորենացի յոսն՝ իս՝ անունները կու տայ՝ Այս

1 Մովսիսի խորենացայ Գառնութեան միտ մտարն մէջ շատ ցանցառ կը հանգրվանք Ագաթանգեղոսի գործածած դից անուններուն: Կրնայ նաեւ ըստիւ որ հեղինակը

2/36

տարբերութիւնն որ առաջին անգամ պնդէս զգայի է, բոլորովին կ'անհետանայ՝ եթէ Ագաթանգեղոսի հայ բնագրին առջ առնուող յոյն՝ բնագիրն, որ դից հայ անունները ճիշդ միեւնոյն յունական անուններով կը թարգմանէ՝ զորոնք կը գտնենք Մ. խորենացայ քով: Թաղարդ տախտակը պայծառ կը ցուցնէ թէ այս երեք բնագիրներուն քննութեամբ ինչ նմանութիւններ եւ ինչ անմանութիւններ երեւան կ'ընեն:

Անուններուն ձեւին մէջ մի միակ տարբերութիւն մը կայ զոր նշանակելու ենք՝: Հոն՝ ուր Մովսիսի խորենացայ բնագիրն ունի 2 Բար-

նուից կ'երեւայ թէ ստակ մ'ընդգրկութիւն կը գտայ զանոնք՝ այս ձեւին տակ՝ հայկական դից համարելու: Արտաւարդ, որ ունիւն աւելի սիրուածն է (Ա. լու. Բ. Ժգ. 24, Գ. Ժե.) միայն մէկ անգամ է իբր դից Հայոց աշխարհի (Բ. Ժգ.) այլուր է դից Արցախ (Բ. 24) — Աւարիք (Ա. լու. Բ. 2, Ժգ.) թէպէտ եւ Հայոց աշխարհի արջոյի մը որդին, անգրի մ'ունի Արցախ քով՝ զոր կը պատուեն զհիւրով. (Ա. լու.) — Բարլաթն (Բ. Ժգ. Իսկ Ա. Ժգ. Բարլաթն անուն անբերել) կը պաշտօնի Ասորիներէն: Մինչ միայն անգամ մը կ'երեւայ (Գ. Ժե) իբրեւ Գարսից դից: — Աւարիք նշանակու մէկ անգամ (Ա. 2) իբրեւ քաղաքացայ. Տեսանայ եւ Յայեատութիւն, որմէ ըստ Մ. խորենացայ՝ են Անմ, քամ եւ Գարսիք. (տես Carrière, Moise de Khoren et les Généalogies patriarcales, p. 42.) ուստի Ասորիք է դուռնոր նշիկ ('): — Աւահից՝ որ հայտնական միտայնի վայրութեան համեմատ Հայաստանի մեծ գիշուհի է, եւ ոչ անգամ մը սիրուած է, Ինչպէս եւ ոչ Տիք եւ Նովի:

1 Յոս. Agathangelus und die Akten Gregors von Armenien, neu herausgegeben von Paul de Lagarde, Göttingen 1887.

2 Յայեատուքն իտակով «Բազայայտմիլ» եւ «Բաւ. գայայտմիլ» կրկին ուղղագրութիւնքն տարբերութիւն մը չեն ներկայացնել:

շփոխ», որ կանոնաւոր սեռական մըն է « Բարշփե» ձեւի ուղղակի մը, Ազաթանգեղոսի բնագիրը մեր առջեւ կը դնէ բաւական տարօրինակ ձեւ մը՝ « Բարշփե»։ Կրնանք իրրեւ ստոյգ նկատել որ այս վերջին ընթերցումածը գրչի մը սխալագրութիւնն է փոխանակ « Բարշփե», գրելու, ինչպէս լաւ կը ցուցնէ նոյն տեղւոյն համապատասխանող այն բնագիրն՝ որ ունի Եթարսարհի, Յատուկ անուան մ' այսպիսի մէկ սխալագրութիւնն ամենեւին չի զարմացնէր զանոնք որ հայերէն ձեռագիրներով զբաղած են՝։

Աչքի կը զարնէ նոյնպէս այս միեւնոյն անուան գրաւած տեղւոյ տարբերութիւնն ալ յիշեալ երկու ցուցակներուն մէջ։ Ազաթան-

վերջին տեղը կը բռնէ։ Այս մասնաւոր հանգամանաց մեկնութիւն մը պիտի տանք յետոյ։ Առ այժմ թողունք զ« Բարշփե» մէկդի, եւ տեսնենք թէ տախտակին միւս անուններն ինչ կարգաւ իրարու կը յաջորդեն։

Նոյն իսկ ինքն Մովսէս Խորենացի նախահոգութիւն ունեցած ըլլալով մեզի պատմելով թէ ինչպէս նախնարար Արմաւիր կանգնուած կուգրերն Արտաշատ փոխադրուեցան (տես վերը՝ Ա) եւ դարձեալ թէ ինչպէս Հերակղի անդրին՝ որ Արմաւրի համար որոշուած էր, կանգնուեցաւ յԱշտուտ (տես՝ անդ), կրնանք հոս հաստատել որ թէ Ազաթանգեղոսն ալ թէ Մովսէսի Խորենացւոյ քով մեհեաններն ու կուգրերը զատուորուած են միեւնոյն կարգաւ։

	Ա Գ Լ Ս Ա Ն Գ Ե Ղ Ո Ս			Մ Ո Վ Ս. Խ Ո Ր Ե Ն Ա Տ Ի	
	Մ Ե Հ Ե Ա Ն Բ	Դ Ի Բ		Մ Ե Հ Ե Ա Ն Բ	Դ Ի Բ
		Հ Ս Ե Բ Ն Ա Գ Ի Ի	Տ Ո Յ Ե Բ Ն Ա Գ Ի Ի		
1	Արտաշատ	Անահիտ	Արտանիս	Արմաւիր <sup>2</sup>	Արտանիս
2	Լ'արտաշատ	Տիտ (Տիւր)	Ապողոն	Աշտուտ	Հերակղէս
3	Թորդան	Բարշփեմիս	Բարսամէնէ	Արմաւիր <sup>2</sup>	Ապողոն
4	Անի	Արամազդ	Դիոս <sup>2</sup>	Անի	Դիոս
5	Երէզ	Անահիտ	Արտանիս	Երէզ	Արտանիս
6	Թիւ	Նանէ	Աթնաս	Թիւ	Աթնաս
7	Բազայաւինջ	Միհր	Հեփեստոս	Բազայաւինջ	Հեփեստոս
8	Աշտուտ	Ա. Վահագն Աստղիկ	Հերակղէս Ա. Ափողոն	Աշտուտ	[Հերակղէս] ... Ափողոն Բարշփե

գեղոսի քով Քորդանի մեհեանն անմիջապէս կը հեռուի կարգաւ Արտաշատի կրկին մեհեաններուն. իսկ Մովսէսի Խորենացւոյ քով շարքին

Այս կարգի նմանութիւն մը չի կրնար մեկնուիլ միայն պարզ զուգարդութեամբ, անհրաժեշտ կ'ենթադրէ իրարմէ կախման աղերս մ'երկու բնագիրներուն մէջ։

Յաջորդ դիտողութիւնքն ալ կը նպաստեն այս եզրակացութեան։

« Բարշփե » անունը, որ սեմական ծագում ունի, բայց ապա հռոմէական տալուաղած է (Թերեւզ ըլլալ Բելշփե) բովանդակ հայ

<sup>1</sup> Վերջին վայրկեան « Բարշփե » առ կը գտնուի Ազաթանգեղոսի վեներակոյ 1835ին հրատարակութեան տարբեր ընթերցումներուն մէջ։

<sup>2</sup> Վերջ տեսանք թէ ինչպէս կուգրերն Արմաւրէն փոխադրուեան յԱրտաշատ։

<sup>3</sup> Հոս կը պահենք ΔΙΟΣ (= Դիոս) սեռականը. վասն զի թուր միւս անուններն ալ սեռականի ձեւով կը գտնուին Ազաթանգեղոսի այն բնագրին մէջ, եւ գարնեալ նոյնպէս Մովսէսի Խորենացւոյ հայերէնի մէջ։ «Դիոս» (ΔΙΟΣ) զից փրոպիետալ կարգ (հարկ. Lagarde, p. 67) դժուարութիւն մ'ունի։ Հայոյն այս բառը (Արշաթ. 500) «Գրովման եւս դիւն Արմաւրայ» հօրն սեռականու դիւն փոխառի ու յիւր կը թարգմանէ այսպէս՝ τὸν βασιμὸν Κρόνου, τὸν πατρός Διὸς παντοδαμῶνος (զգալինս կրտսէի, հիւր դիւն փոխառի) Այս բանս կերպովս կը հակասէ թարգմանչի սովորական գործածութեանն, որուն համար Արմաւր միւս Ζεύς է (տես Lagardeի քով անուանք

ցանկէ բառն ΔΙΟΣ) Անտարակոյ վերջինեան ցրէ մը սրբագրութիւնն է, որ քրիստոնէական ձեւով «Հայր իցն անձայիէ», աւելցուցած է Κρόνος (կրտսէ, Saturnus) անունը։ Մովսէսի Խորենացւոյ համար «Դիոս» ուղղակիան է՝ «Դիոսի» սեռականս։ Սակայն «Դիոս» նաև առհասարակ հայերէնի մէջ իրրեւ ուղղակիան կը գործածուի. բազմաթիւ օրինակներ տես Հ. Տաշեանի ընտր փոքրիկ շրթի մէջ. («Ազաթանգեղոս առ Գեորգի տարի եպիսկոպոսին» եւն. վճեննա 1891, էջ 58 կրտս.)

մատնագրութեան մէջ ուրիշ տեղ չի գտնուիր\*:

Բ. Նոյնպէս է նաեւ բացատրութիւնը « յաշոյց տեղի», որ գործածուած է Աշոփու քաղաքը նշանակելու համար, որով նաեւ նոյն անուան ժողովրդական ստուգաբանութիւնն մը արուած է: Միայն թէ Ազաթանգեղոսի բնագրին մէջ (էջ 606) Վահագնի մեծեցիկն համար գործածուած ընդարձակագոյն բացատրութիւնն՝ « յաշոյց տեղիք թագաւորացն Հայոց մեծաց », Մովսիսի Վորենացւոյ շատ համառօտեալ բնագրին մէջ վերածուած է միայն սա երկու բառերուս (« կանգնել » յաշոյց տեղի» (Բ, ժգ.) որոնք գործածուած են իբրեւ յատուկ անուն Աշոփուայ անուան տեղ:

Է. Երբ Տրդատ արքայն կ'իջնայ Վաղարշապատէն դէպ Արտաշատ, որպէս զի կործանէ Անահայի - Արտափրեայ մեծեանը, քաղաքը մտնելէն յառաջ եւ « է ճանապարհն » կը հանդիպի Տիր-Ապղոզն զից մեծեանն. (Ազաթ. էջ 584.) Ըստ խոսքն այն ճամբուն վայ է, որուն հետեւեցաւ. թագաւորն, այսինքն այն բուն « պաշտոնն որ էր: Երբ (ի Վաղարշապատէ) Արտաշատ Իտաշ, զոր Ազաթանգեղոս արդէն յառաջ յիշած էր անգամ մը (էջ 151:) Միւս կողմմէն Մովսէս Խորենացի, երբ կը պատմէ մեզի թէ ինչպէս Արտաշատ Բ. արքայն Քազարանի կուռքերը փոխարեց իւր նոր մայրաքաղաքն Արտաշատ (Բ, խթ.) կը յաւելու. « բայց զԱպղոզի պատկերն արտաքոյ քաղաքին կանգնէ հոպ է ճանապարհն »: Այս վերջին անթարկութիւնը հոս բացարձակապէս զուրկ է ճշգրտութենէ, վասն զի մեկէն աւելի ճանապարհներ կը տանէին դէպ ի Արտաշատ:

Ը. Ըստ Մովսիսի Վորենացւոյ՝ « կանգնեաց զուսմայիս անս կանգնէր Գիտոն յա՛հուր յԱ՛նէ » (Բ, ժգ.): Այս տեղոյ հայեանն բացատրութիւնը համառօտութիւն մը կ'երեւայ Ազաթանգեղոսի

\* Խորեն Հայոց զից մեզ ալ անմասօթ է ուրիշ տեղ մը: Բայց իբր Արտաշատնայ զից կը գտնուի այլուտ ալ Խիկարայ նայ թարգմանութեան մէջ, թէ մը տարբեր ծնող, ուր (ed. Harris-Conybeare, p. 125) կ'ըստի « Ո՞վ տնայք իմ եւ շատուածք ԲԱՆԻՎՄ ԵՒ ՇԻՐԻՆ ԵՒ ՇԱՄԻՆ » են (միւս խմբագրութիւնը տու չունին անուն), եւ թրկոզոր տնդ տը (թ. ԿԱ) Սինացարիտ արքայն նման է Քաշիմի, են: Միւս խմբագրութիւնաց այս վարչին տնդը զ ցուրէնէ ոք իմաստն է « ԲԻՆ ԵՐԿԱՆՆ, բոտ այս » համմատ Հայագիրս կարծեց: Տես Խիկարայ միւս (ստանդարտագրութիւնը) « Հասնդ ԵՍԱՄԱՆ, 1899, էջ 115—116 (ստանդարտ) Մատնագր. Մանր Ուսումնասիրութիւնը, Բ, 43—44, ընդ մամուլ: ) Գ. Գ. Hübischmann, Armenische Grammatik, I, 242.

աւելի ընդարձակ բացատրութեան թէ « հասանէր յա՛հուր տեղի յանահայու յԱ՛նէ » (էջ 590.) Անոյ բերքը նշանակելու համար գործածուած սովորական բառն է «տեղ». (Մ. Խոր. ժբ. լը):

Գ. Երբ անմասնութեանց, որ յերեւան կուգան Ազաթանգեղոսի եւ Մովսիսի Խորենացւոյ բնագրիներուն ուսումնասիրութեամբ: Այս կարգէն արդէն նշանակեցիք երեք կէտ, զորոնք հիմայ պիտի ջանանք պարզբանել, այսինքն՝

- 1. Բարշառէն զից արուած տեղը՝ կարգին մէջ:
  - 2. Հերակղի արձանին որոշուած տեղոյ փոփոխութիւնը:
  - 3. Գից յունական անուններն՝ որոնք Հայ անուններու տեղը կը բունեն:
- «. Մովսէս Խորենացի Բարշառէն զից սեմական անուն յունական համապատասխանող անուն մը գտած չէ: Մակայն այս զիցական անմասնորութեան ծագումը թէ ճաննայ, որովհետեւ անուն ցոյցի փոփոխութեամբ մտածած է զայն Հայաստանի զիցաղանկան պատմութեան մէջ: Բարշառ բունաւոր մըն էր, հակայից ցեղէն, որ կը հարստահարէր երկրին հարաւակողմը: Արաման որ դէմ արշաւեց, զարկաւ յաղից եւ փախըտական հայածեց՝ կարգուաց մեղքն՝ դէպ ի Ասորեստան: Բարշառ մեռաւ ալ Արամայ զորաց սրէն. բայց որովհետեւ հռչակաւոր եղած էր իւր քաջագործութեանց համար, աստուածացաւ եւ երկար ժամանակ պաշտուեցաւ Ասորիներէն. (Ա, ժգ.): Եւ հետեւանութեան այս օրինակները ցանցառ չեն Մ. Խորենացւոյ բով\*:

Ըստ հետեւորդի հարաւակողմը պէտք էր երթալ՝ փնտռել գտնելու անոր արձանը, եւ ոչ եւս քաղարքութեանց Գուհնասան՝ որոնք Արտաշատի քաջագործութեանց սուպարէզն եղած էին: Ուստի Բարշառէնի արձանին գիւտը վերապահուեցաւ Տիրանայ՝ Արտաշատի որդւոյն, որ հնազանդեցուցած էր Միլլագեղոսն ու Աորիքը: Ահա թէ ինչու Ազաթանգեղոսի « սպիտակափառ զիք » (Բարշառիտի) վերոյիշեալ շարքին մէջ վերջին տեղը փոխագրուած է (առ

\* Սյուրբը՝ Մ. Խորենացի ալ յաճախ կը ցուցնէ թէ Եւսեմերոսի կարծիքն ունէր, թէ զից նախնաբար մարդիկ էին: Եւսեմերոսականութիւն (evhémerisme) կ'ըսուի այս դոսիթիւնը կամ կարծեան իւր հեղինակին անուամբ, որ է Եւսեմերոս (Euhéméros կամ Euemeros) յոյս փիլիսոփայն՝ ի դարուն Մ. Ք վերինական ազորաց, ծաղկած Մակեդոնիոյ Կասարտոս արքային արդւոյնը: Դւր նշակաւոր դոսիթիւնն այն էր թէ Յունաց պաշտած ցոլոս զից ուրիշ քան չին բայց թէ ինչպէս կարող մարդիկ:

Մ. Խոր.), բայց այնպիսի անգրիբով մ'որ միայն սպիտակ նիւթեր ունի՝ « է գուրլը» եւ ի Բէ-բեդե կազմեալ էր արշիւնւն: Ուրիշ տեղ մը մատնանիշ ըրած ենք՝ արդէն աղբիւրները գործածելու այս միանգամայն թէ խճաժողու եւ թէ կանայական ոճը:

Ք. Ազաթանգեղոսի բնագրին մէջ շնորք գաներ որեւէ յեցակէտ մը, որեւէ պատրուակ մ'այն պատմութեան, որուն համեմատ Ասհու-նիք՝ անՏնազանգ գտնուեցան եւ Արտաշատի համար որոշուած Հերակղեայ արձանն Աշտիշատ փոխադրեցին: Ազաթանգեղոս չի ճանչնար ԱՏնուեցաց տոհմը: Իսկ Մովսէս Խորենացի կ'իբրեւայ թէ կ'անգիտանայ Ա-ճիւհնեան մեհենին. բայց Ա-հուսիտ անուեր կու տայ քրմական այն տոհմին՝ որուն անդամներն Աշտիշատի մեհենին կը սպասուորէին: Այս տոհմը կը սերէր ԱՏնագնէն, զոր Մ. Խորենացի Հայոց աշխարհի Տիգրանն Ա. արքային որդին ըրած է. (Ա, 1ա): Եղչն տոհմին յանձնուեցաւ տաճարաց ծառայութիւնն, եւ քրմութեան պաշտօնն արուեստը Աղաղաղակէն. (Բ, 2): Սակայն կը տեսնենք որ կորսուցուց տոհմն իւր արածուած կիներէն եւ իւր ստացուածքները Տիգրանայ Մեծի իշխանութեան սկիզբը. (Բ, 4գ): Ա՛լ այս վայրկեանս ետքը չի յիշեր Մ. Խորենացի այս տոհմը: Թեեւ կը գտնենք նոյն անունը նախարարաց բնից ցանկին մէջ, որ մեծուած է Ս. Կերեւի՝ Աբուց Պատմութեան մէջ (տես նոյնը՝ էջ 34), սակայն բացի այս միակ եւ բաւական ուշ ժամանակի յիշատակութենէն՝ քրմական Տնի տոհմն որեւէ հետքը չենք գտներ բովանդակ հայ մատենագրութեան մէջ: ԱՏնուեցի պաշտակապէս Մ. Խորենացուց երեւակայութեանն արդիւնքն են:

Մեզի կ'իբրեւայ որ Հերակղէ արձանը՝ վերնախանայկէ այն տեղը զոր կը նշանակէ Ազաթանգեղոսի Պատմութեան, կանգնուելէն յետաջ՝ յունական միւս արձաններուն առաջին առաջման հետ միացուած է՝ անոր համար որ Մ. Խորենացի աւիթ ունենայ պատմելու ԱՏնուեցաց անՏնազանգութիւնն ու անոնց կրօնական իշխանութեան վախճանը: Կոնստանտնուպոլսէ կը գրուի, որ եղած է յեւլագայէ, կցուած են յոյն քրմեր, որպէս զի իրենց բողոքներովն արգիլեն արձաններու ցրուիլն հայ հողին վրայ, եւ ասով մեկնուի մեհեններուն այնպէս տարօրինակ բաշխուած ըլլալն, որոնց

ութէն Տինգը Բարձր - Հայոց մէկ փոքր անկիւնը կը խմբէ Ազաթանգեղոսի բնագիրը:

Հոս մեծ բաժին մը կու տանք Մ. Խորենացուց երեւակայութեանն, բայց ուրիշ թիշ տեղեր ասոնց պէս նկարագրական են իւր գործելու եղանակը ցուցնելու համար: Ելր կ'ըսէ թէ Հերակղեայ այն արձանը գործ էր Սկիւղեայ (Scyllis) եւ Գիպլենոսի (Dipoenos) կրեացուց, առջեւն ունի աղբիւր մը՝ հասանօրէն ասորական, որ այսօր կամ վաղը պիտի գտնուի: Պլինիոս կը յիշէ Հերակղեայ արձան մը Սկիւղեայ եւ Գիպլենոսի արձաններուն մէջ (Plinius, Hist. nat., XXXVI., 4) եւ Կերքենոս ժամանակագիրը (I, 564, ed. Bonn) երբ յանուանէ կը յիշէ այս երկու երեւելի արձանագործները, կրնայ նոյն տեղեկութիւնն քաղած ըլլալ աղբիւրէ մ'որ մերձուոր է Մ. Խորենացուց աղբեր: — Կախաղարութեան վերջին անդամն՝ որ կը յաջորդէ նախընթացին, Խորենացուց սեպակական սկզբնագիր բան մը չէ, այսինքն՝ « Կնիւհնիցն է Տարն յի-բեանց սեպակական ինչ-ն յԱշտիշատ »: ԱՏն թէ ինչպէս կը բացատրէ Ղազար փարպեցի՝ Ս. Սահակայ մեռելով մարմնոյն Մամիկոնեից ձեռքը յԱշտիշատ փոխադրուելուն մասին խոսելով՝ « Դորան է բուսած Տարնոյ, ի Բնի Բնն յի-բեանց » սեպակական յանուանալ Աշտիշատ » (Փարպ. տպ. 1873, էջ 104): Ամփրայկէ աչքի կը զարնէ (Խորենացուց) կարեւոր ունենալը: — Այն գաղափարը՝ զոր կ'ունենայ Տիգրան Արորդիտեայ անդրին կանգնելու Աշտիշատի մեհենին մէջ Հերակղեայ արձանին կողքին, եւ այսպէս երկու տարբարները միացնելու, ինքնին բնականայէ կը ծագի եւ կ'արգարանայ Ազաթանգեղեայ բնագրէն:

Բ. Արեւն ըսինք որ կուց անունները — ի բաց առեալ Բարշաւէն դիցն, — յունական ձեւով կը ներկայացնէ Մ. Խորենացի, եւ թէ այս ձեւերն ամենածիշր կերպով կը համապատասխանեն Ազաթանգեղեայ յունական թարգմանութեան հետ: Այսպիսի գէպք մը այնչափ աւելի տարօրինակ բան մըն է, որչափ որ յիշեալ դից այս նշոյնացմանց մէկ քանին շատ ինքրական են: Եթէ Մ. Խորենացի անընդմիջաբար թարգմանած ըլլար անունները՝ անհար էր որ Խորենացին այնպէս լիակատար համաձայնութեան մը գար յանգեր: Բաց աստի, եթէ միայն ի բաց առեւելք այն տեղիցն՝ որ մեր անդրիններուն կը վերաբերին ի մերձուստ կամ ի հեռուստ, ուրիշ որեւէ տեղ մը յունական իղբ չի յիշատակեր Խորենացի, բայց միայն ուր իւր

1 Տես La légende d'Abgar, p. 385.  
 2 Կամ Ա-հուսիտի Խորենացուց նորագոյն հրատարակութեանն ունին « ԱՏնուեցի »:

ուրիշ աղբերքը կ'ընդօրինակէ: Գիտս եւ Ապո-  
ղոն ուրիշ որեւէ տեղ մը չեն գտնուիր իւր  
գրոց մէջ: Արտեմիս եւ Արիորդիոսն մի միայն  
անգամ մը յիշուած են (Գ, լբ) Տեսեւեւելով  
Մարտըասայ: Հեփեսոսո՛ւ երկու անգամ միեւ-  
նոյն գրեւած մէջ (Ա, է) Եւսեբեայ «Քրոնիկոնին»  
Տեսեւեւելով. (Հար. Ա, 58 եւն.) Միայն Աթե-  
նաս զարտուողութիւն մը կը ցուցնէ՝ Եուլիանու  
ինքնասպան թղթին մէջ կրկին երեւան գալով.  
(Գ, Ժ եւ)

Եթէ ինքն իսկ Մովսէս խորենացին չէ  
թարգմանած զից այս անունները, միայն երկու  
ենթադրութիւններ կը մնան՝ վերջոյիշեալ Հա-  
մաձայնութիւնը մեկնելու համար: Կամ Մով-  
սիսի խորենացւոյ՝ ուղղակի կամ անուղղակի  
ճամբով՝ ծանօթ էր Ագաթանգեղոսայ յունա-  
րէն բնագիրն, որ ըստ ինքեան անկարելի բան  
մը չէ. եւ կամ Ագաթանգեղոսայ հայ բնագիրը՝  
զոր խորենացի իւր աչքին առջեւ ունէր, զից  
կրկին անունները թէ հայերէն եւ թէ յունա-  
րէն միանգամայն՝ կը ներկայացունէր: Այսպիսի  
բնագիր մը գոյութիւնը չի կրնար այնպէս մէկէն  
ի մէկ մերժուիլ: Նաեւ մեզից այժմ ծանօթ  
Ագաթանգեղոսն ունի (էջ 607) «... Ա-դրիս  
զից ... ըրտ յունացին որ է Ինն Ահրեդիոս»:  
Փաւստոսի բուզանդայ մէկ տեղն՝ ուր կը պատ-  
մուի Աշտիշտասայ մեհենին կործանումն, որ տեղն  
սակահարկան Ագաթանգեղոսէն է, կը կար-  
գանք՝ «կործանեաց զըսգինն մեհենինցն շեր-  
իլոյ՝ այրիս մահոցին» (Գ, Ժբ. տպ. 1832 եւ  
1889, էջ 37): Ասոնք թերեւս վերջին միա-  
ցորդքն ըլլան Ագաթանգեղոսայ հայերէն բնա-  
գրին Տեսագոյն խմբագրութեան մ'որ այժմ  
կորսուած է:

Այս զանազան դիտողութիւններն՝ զորոնք  
ցայս վայր ներկայացուցինք, աւելի եւս կը շեշ-  
տեն յիշեալ կրկին յիշատակարաններուն ազ-  
գայեցական նկարագիրը: Ասկէ զատ կը ձգտին  
նաեւ ցուցնելու որ Մովսիսի խորենացւոյ բնա-  
գիրը չէ Տեսագոյնը: Ագաթանգեղոսի առաջնու-  
թիւնն արդէն ուրիշ կողմանէ ալ ակնյայտնի է:  
Նաեւ առանց խօսելու այն գիտողութեանց մա-  
սին որոնք գրական պատմութեան կը վերա-  
բերին, Ագաթանգեղոսայ առաջնութիւնն ամէն  
տարակուս է վեր է նոյն իսկ այն պարագայէն որ  
իւր՝ զից անուանց տուած կարելի պարզապէս  
այն ուղեգիրն է, զոր բանք Ս. Գրիգոր կոչոց  
գեմ իւր ըրած երեք արշաւանաց ժամանակ,  
այսինքն՝

1. Ազարշապատէն յԱրտաշատ.
2. Ազարշապատէն ի Բարձր-Հայս.
3. Ազարշապատէն ի Կեսարիա եւ անկէ  
դարձն Աշտիշտոսի վրայէն:

Մովսէս խորենացի ալ Թոյն կարգը կը  
պահէ. բայց Անահիտ-Արտեմիդայ կրկին մե-  
հենի յիշատակութեան հանդիպելով՝ մին  
Արտաշատ եւ միւրը՝ Երեզլ, կը ստիպուի Հայ-  
ստան բերել ալ Արտեմեայ կրկին արձանները,  
որոնց մին Փորր-Ասիայէն բերուած ըլլայ, միւսը  
Ելլադայէն: Նաեւ միակ այս պարագան կը բաւէր  
սպացուցանելու իւր պատմածին արուեստա-  
կեալ ըլլալը:

Կլնանք իբրեւ սպացուցուած նկատել որ  
Մովսէս խորենացի իւր Հայաստան մտածուած  
յունական կոչոց ցուցակը յօրինելու համար  
հետեւած է տաճարաց կործանման այն պատ-  
մութեանն՝ զոր աւանդած է Ագաթանգեղոս:

Գ.

Այն ժամանակի շրջանին՝ երբ կ'ապրէր  
Մովսէս խորենացի, միայն շատ թերակատար  
գաղափար մը կրնար կազմուիլ Հայոց Տեսագոյն  
կրօնին մասին: Աւանդութիւնն անհետ կոր-  
սուած էր: Գրքերն՝ որ այն տանն արդէն մեծ  
քանակութեամբ կը շրջէին, շատ քիչ կը խօ-  
սէին Տեսագոյն կրօններու մասին, ինչպէս նաեւ  
քիչ՝ օտար կրօններու նկատմամբ: Միայն մէկ  
քանին կը պայքարէին Սասանեանց մազդէզա-  
կանութեան գեմէ: Հնագոյն տաճարները նուի-  
րուած էին նոր (քրիստոնէական) պաշտաման.  
Տեսագոյն տօները քրիստոնէացած: Հայաստանի  
մէջն ալ այնպէս էր այս ամէն նկատմամբ՝  
ինչպէս բոլոր միւս աշխարհներն, որ քրիս-  
տոնութեան գարձան, ի բոց առեալ միայն  
Եւնաստանն ու Հուովմն, ուր միայլուն եւ անեղ-  
ծանելի գրականութիւն մը Տեսագոյն պաշտա-  
մանց գունէ յիշատակը կը պահէր:

Անկարելի չէ որ Ագաթանգեղոսայ պատ-  
մածն մեհենաներու կործանման մասին նաեւ այն  
ստանն միակ բնագիրն էր, որ կրնար Մովսիսի  
խորենացւոյ տեղեկութիւններ մատակարարել  
հայ ազգային հեթանոսական կրօնից մասին,  
ինչպէս որ նոյնը նաեւ ցայտօր միակ խարխին է  
ամէն հետազոտութեան հայեցակէտ ամենազից  
կաճառին նկատմամբ: Ինչ որ ալ ըլլայ՝ Մով-  
սիսի խորենացւոյ ծանօթ էր այն գրուածքն եւ  
անկէ ալ օգտուած է: Այն յիշատակարանն  
իրեն մատակարարեց առեակ մը պաշտօնական  
ցուցակ հին մեհենաներուն եւ անոնց մէջ պաշ-

սուռն կոոց: Մ. Խորենացի քաղեց առ առ այս ցուցակն ամենամեծ խնամքով՝, բայց իւր «Պատմութեան» մէջ չմոռեց զայն անոր ժամանակագրական շինչ տեղը: Ցեղ մ'ալ անհարկութիւն չենք գտնել այն դից, զորոնք կը պաշտեր Տրգաստ. եւ ոչ բառ մ'ըսած է մեհնաներու կործանման մասին: Այլուստ գիտենք թէ ի՞նչ բան է Մ. Խորենացիի գրքին այն մասին տարօրինակ թերու-թիւնն ուր դէպի գտորհուրէի շայտատանի դարձնի թրիստոնէութիւն:

Ազգամանգեղեցի գրքեն քաղուած տեղեկութիւնները գործածուեցան — ներսի այս բացատրութեանս — Ֆլէքսիւն-Քուր (regressive-ment), այսինքն՝ անոնք գործածուեցան այն կոոց ծագումն ու շայտատան փոխադրուիչ պատմելու զորոնք Ս. Գրիգոր ստապակեց կործանեց: Այն ատես կարելի եղաւ գիտնալ անոնք ո՞վն Վլին ուստի ծագած եկած ըլլալը: Արձանները յարթութեան ծշմարիտ նշանակներ էին, շքեղ աւարներ, որոնցմով իրաւունք ունէին շայք պարծելու. վասն զի միեւնոյն ժամանակ արդիւնք եւ պաշտոց էին իրենց արքայից արքայականութեան ի Փոքր Ասիա, Յունաստան եւ Միջագետք: Մ. Խորենացիի ասով թերեւս կ'ուզէր նաեւ նշանակել Տայիկական կուսպաշտութեան յունական ծագումը. արդեամբք ալ տեղ մը բացորոշ չ'ըսել թէ անգիրները կանգնուեցան յուսարժունե գոյութիւն ունեցող մեհնաներու մէջ. մանանդ թէ աւելի հակառակը կը հետեցուի այն եղանակէն, որով նախնաբար Անի պահեստի գրուած կուռքերը բաշխուեցան մերձակայ աւանները: Սակայն այս վերջին խնդիրը մեր հետազոտութեանց տեւութեն զուրս կը մնայ:

Եթէ՛ ինչպէս որ կարծենք թէ այժմ ապացուցինք, յունական կոոց շայտատան մուծուիլն որեւէ իրական դեպքի մը չի համապատասխաներ, այլ թէ ընդհակառակն Մ. Խորենացուց խորհրդածող երեւակայութեան արդիւնքն է, իւր գրող շատ մը զուրկներուն պատմական արժէքը վասնզուտակը կը կրնայ: Այսպէս այն ամէնն որ կը պատմուի յիշեալ կոոց Ար-

մաւերն բազարան եւ բազարանէն Արտաշատ փոխադրուելուն նկատմամբ՝ ուրիշ բան չի կրնար ըլլալ բայց եթէ զարգացում նախնական կեդծիքին: Ասով աւելի հաստատութիւն կ'առնուն այն տարակոյններն՝ որ շատ մ'ուրիշ պատճառներով բարեւ ծագած էին Երուանդայ եւ Արտաշատի Իւր թագաւորութեան պատմական ըլլալուն նկատմամբ. (գիրք Բ, պ. 16—17): Արտաշէս Բ. իւր Մածան որդին անուանած էր քրմապետ Արամազդայ ՍԱԽԻ (գլ. 89), եւ նուիրակութիւն մը խաւրած յերեղ՝ Արտեմիսէն խնդրելու առողջութիւն եւ երկայն կեանք. (գլ. 41)

Այս երկու թագաւորաց իշխանութեան դեպքերը կը պատմուին մեզի Անոյ քրմի մը ճոխութեամբ՝ Ուոլպօ (Olympion) անուն, որ գրած ըլլայ մեհնաց պատմութիւն մը («Քե՛ն նախն գտորհուրէնէ՛», Բ, գլ. 119) եւ որուն մասին ուրիշ տեղ մ'ալ խօսք չ'ըլլար: Անի պաշտուած զիքն էր Արամազդ, այսինքն՝ Մովսիս Խորենացուց համար ոչն՝ մեհնական ջեւ (Jupiter Olympion) եւ այս հասանորէն կը մեկնէ քրմին անունը: Իսկ «Ուղեւպո» քրմին գրքին գալով՝ Մ. Խորենացի չ'ըսել որ իւր ձեռքն ունեցած ըլլայ զայն, եւ ոչ դեպք մը կը յիշէ յատկապէս իրրեւ անկէ փոխ առնուած: Աւելի լաւ տեղեկութիւն կու տայ մեզի ուրիշ տեղ մը (գլ. 44), ուր կը կարգադրէ թէ իհարկեծան Ասորի «եւուն նա յամուրն ՍԱԽԻ, եւ ընթերցեալ շիննէն զպտորհուրէնն (ընկաննապէս Ուղեւպի), յորում եւ զգործն թագաւորացն, յաւելլով իւր եւ որ ինչ առ իւրեանն, եւ փոխեաց զամենայն ի լեզու սսորի, որ եւ ապա անտի յեղաւ ի յոյն բան»: Մ. Խորենացուց

1 Այս աստիճանակն չի որ Մ. Խորենացի կը խօսի Բեհնական գտորհութեանց վայ, ուր պտորհուրէնն լուսն Բոսորաց տըծիտը: Այս «Մեհնական գտորհութեան» կոյնն արդէն երեսուցի դիւանի մէջ (Բ, 4), որոնք հոն փոխադրուած էին Մեծիկ քաղաքէն (Բ, 14) եւ Պանոսի Անիպ քաղաքէն (Բ, 15): Նախնեցից հրատարակութեան մը մէջ (La légende d'Agart, p. 381 ff.) ցուցուցինք որ կեղտործ յիշատակարարքն նկատուելու է իրրեւ երեսուցական աղիւրդին: Անկէ ետքն կեց այն համոզման որ «Բեհնական գտորհութեան» գաղափարը քաղած է Մ. Խորենացի Եւսեբոյս գրախիտ մատենէն՝ զոր սնչածք յաճախ կը գործածէ: Մատենն քրքը պէ Բեհնական գտորհութեանց, ուր յոյն յոսուրբն ունի՝ զի տՅՈՒ ԵՅՈՒՅ (գրուելու է): Չ. 2221. — «Ճարտար ամենցումն իսկ (այսինքն՝ զժազգաւորացն) ասորքն ունէին զմասեանն ի Բեհնական ուր յոյնն է՝ Ելչոն անաղաթոս ըն տաի Եթաի թիլուս. (անց, Ա, 199.) ասո նաեւ անց՝ Ա, 208:

2 Ասորի փոխադրութեան եւ արտապահէ յունարենի թարգմանութեան այս յիշատակութիւնը փոխ առնուած է Եւսեբոսէն (Պատմ. եկեղ. Գ, Լ. 544 թրքմ.)

3 Ասոր մասին կրնայ գաղափար ունեցուիլ հետեւեալ մտորմամբով: Թեւ Մ. Խորենացուց Արտաշատի երկու գրքն են՝ ա. Արտեմի-Ասախու, Բ. Սպարդ-Ցիր. բայց այդ մեհնաները կործանեցան հակառակ կարգաւ, այսինքն — Ցիր, Բ Ասախու: Սակայն Մ. Խորենացի անուանեցող յուսած ըրեալն է չիքը այնպէս ինչպէս որ շարտած են Արամազդի քանարէն մէջ. Ցորդու հարկայ կ'իյն իրթնուլս Անահայ, Բեհնական. Բայց հարկան ի՞նչ հարկով Ցիր քնչ Բեհնական է: Ի՞նչպէս լայն ետի քան Անահայ Բեհնական (սեւ Արամ. էջ 584):

